



Նկար Յովհ. Շաւարշի



(«Գրական Թերթ»)

## ՇԱՀՆԱՄԵՐԻ ՀԵտեւեալ Հատուածը Պարսից



Շահնամերի հետեւեալ հատուածը Պարսից  
աւանդական պատմութեան ամենէն գեղեցիկ  
էջերէն մէկն է :

Երկաթագործ Քավէն չկրնալով այլեւս  
հանգուրժել իրեն եղած ահաւոր անիրաւու-  
թեան Զռհակին կողմէ, կապսամբի բոնակա-  
լին դէմ ու առջեւը կապած կաշի զողնոցը իր-  
քեւ ազատագրութեան նշան ձողի մը վրայ ան-  
ցրնելով ժողովուրդը ոտքի կը հանէ և Ֆէրի-  
զունի շնորհիւ կը յաջողի տապալել շարա-  
դործ Զռհակը :

Այս զողնոցը այնուհեւ «Քավէնան

Դրօշ անունով ճանչուեցաւ և Պարսից ազդա-  
յին գրոշակը դարձաւ : Ամէն իրարու յաջորդող  
թագաւորները նոր գոհարներ եւ թանկագին  
քարեր վրան կ'աւելցնէին որով ժամանակի ըն-  
թացքին նախկին դարրինի համեստ կաշին մե-  
ծարժէք զանձ մը եղաւ : Վերջին Յաղկերտի  
պարտութենէն յետոյ Կատիսիյէի բախտորոշ  
ճակատամարտին (Յ.Ք. 636) Արարացւոց ձեռ-  
քը ինկաւ Քավէնան Դրօշը զոր Օմար կտոր  
կտոր ընել տալով՝ բաժնեց իր զօրականաց մէջ :

Մ. Յ. Թ.



Անանկ էր որ Զոհակ ցերեկ եւ զիշեր  
Ֆէրիդունի անուամբ կը բանար շրթներ,  
Վախէն բարձր հասակն ալ ինկած էր ցած,  
Ֆէրիդունին այնին սիրտն էր դող մըտած :  
Գաեր նրատաւ մի օր փըղոսկըր համակ  
եւ գլուխն էր նա դըրած քազը փերուզակ,  
Ամէն կողմէ կանչեց Մովլաններն իր քով

Որ ընէ պիտուքինն հաստատուն ուժով :  
Յայնժամ դարձաւ ըսաւ նա Մովլաններուն .  
«Ո՛վ դուք ազնիւ մարդիկ, ըզզօն իմաստուն,  
Թշնամի մը ունիմ զաղտնի ամենէն ,  
Ինչպէս որ իմաստոց յայտնի է արդէն,  
Տարիեռվ փոքր այլ մեծ զիտուքեամբ է նա,  
Քաջաց ցեղէն սերած կորովի անձնեայ .

Չեմ բընաւ անարգեր քշնամին տըկար,  
Զի վախնամ ինձ բախտէն հասնի գուցէ չար,  
Պէտք է որ շատցընեմ բանակը շուտով  
Թէ՛ մարդով ու դեւով եւ թէ՛ փէրիով ·  
Այնպիսի մի լաշկար ի յայտ բերեմ որ  
Մարտընչի դեւի պէս մարդոց հետ հրզօր ·  
Պէտք է ինձ կամակար օգնէ՛ այս բանին,  
Քանզի անհամբեր եմ այս խնդրոյն մասին ·  
Արդ պէտք է դուք գըրէ՛ քուղը մը պետական  
Թէ միայն լաւուրին ըրած է արքան  
Եւ ինչ որ նա խոսի նշմարիտ է յար,  
Չ'ուզեմ որ բընաւ դատ լինի անարդար :»  
Արքային երկիւղէն ողջ աւագանին  
Հաւանեցաւ իսկոյն յիշեալ այդ բանին,  
Վիշապին այն գրութեան ըստիպուած տըւին  
Վկայութիւն ապա ծեր ու պարմանին :  
Ճիշդ այդ պահուն յանկարծ Շահին դըրան մօս  
Բարձրացաւ դատ ուզող գոչին մը կրոստ,  
Զրկեալը կանչեցին արքային առջեւ  
Ու տեղ տըւին անոր մեծերուն միջեւ :  
Խշուանն իրեն հարցուց դէմքով մը դժխեմ .  
«Ո՞րմէ տեսար գրկանէ, ըսէ՛ ինձ տեսնեմ»,  
Նա զարկաւ իր գլխուն ու գոչեց . «Ո՞վ Շահ,  
Դատի համար եկած Քավէն եմ ահա' .  
Արդարութիւն ըրէ՛, վազեր եկեր եմ,  
Լի սրտի դառնութեամբ բողոք է ֆեզ դէմ :  
Թէ որ արդարութիւն ի զործ դընէիր,  
Քու յարզը կ'աւելնար, ո՞վ արքայ, զիտցիր .  
Ամենէն աւելի զրկեցիր դու զիս,  
Ամեն բոլէ նշդրակ կը զարնէ սրտիս .  
Ինձի դէմ բնուութիւն բոյլ երէ չես տար,  
Ինչո՞ւ զաւակներուս ուրեմըն դըպար :  
Տասնըօր որդիներ ունէի, արքա'յ,  
Որոնցմէ մէկ հատ միայն մնացած է հիմա,  
Այս մէկը բաշխէ ինձ, խորիէ որ ցաւէն  
Սիրուս պիտի այրի ա'լ ամբողջ ատեն .  
Ի՞նչ եմ ըրած, ըսէ՛, ո՞վ արքայ, խնդրեմ,  
Մի գտնէր դու պատճառ թէ որ անմեղ եմ :  
Վիշակիս վրայ, ո՞վ տէր, անզամ մը խորիէ՛,  
Մի՛ բարդեր իմ գլխուս փորձանի, կը բաւէ .

Կորացուց բամակըս օրերու հոլով,  
Սրտիս մէջ յոյս ըրկայ, գլուխս է լի ցաւով,  
Ես ալ ո՛չ դեռատի ո՛չ զաւկի տէր եմ,  
Աշխարհում զաւկի պէս ոչ մէկ կապ զիտեմ .  
Բնոնութեան ալ պէտք է սահման մը միջին,  
Նոյնպէս եւ պատրըւակ զրկանի ընողին :  
Ի՞նչ ունիս, օ՞ն յայտնէ, ինձ դէմ պատրըւակ,  
Որ չարիք կը խորիս ինձի շարունակ .  
Անլեզու մի դարբին մարդ եմ ես խոնարի,  
Կրակ սակայն արքայէն զլխուս կուգայ յար .  
Շահ ես դուն՝ թէպէտեւ օձակերպ լինիս,  
Ուստի արդարութիւն կ'ուզեմ այս բանիս .  
Երէ դուն կը տիրես եօթըն աշխարհին,  
Ինչո՞ւ լոկ նեղութիւն լինի մեր բաժին .  
Դուն հաշիւ պէտք է տաս ինձի, այն ատեն  
Ապշած պիտի մընայ աշխարհ եղածէն :  
Քու խոսէկդ երեւան պիտի գայ հարկաւ  
Թէ կարզը զաւակիս, ո՞հ, ի՞նչպէս եկաւ,  
Թէ հա՞րկ էր օձերուդ ամէն ժողովին  
Տալ իմ զաւակներուս ուղեղըն անզին :»  
Անոր այս ըսածին նայեցաւ արքան  
Ապշեցաւ լըսելով խոսէերըն այնիք'ն .  
Զաւակը ես տըւին իրեն, բաշարի,  
Քաղցրութեամբ զանացին որ իրենց յարի :  
Հրամայեց բազաւորն ապա Քավէին  
Որ ինքն ալ հաստատէ զիրըն արքային :  
Երբ Քավէն զայն կարդաց, նա իսկոյն դարձաւ  
Կայսրութեան ծերերուն նստած հոն կարզաւ  
Ու գոչեց . «Ո՞վ դիւաց խօլ մեղսակիցներ,  
Որ Աստուծոյ վախն էֆ ձեր սրտէն հաներ,  
Դըժոլսէին կողմը դուք դարձեր էֆ բոլոր,  
Հոգինիդ յանձներ էֆ խոսէերուն անոր .  
Չեմ բընաւ վրկայեր այս զեկուցումին  
Եւ չեմ ալ հոգ ըներ արքային մասին :»  
Գոչեց ու դողալով ցատկեց իր տեղէն,  
Պատուեց զիրը նետեց ոտքի տակ մէկէն,  
Այնուհետեւ սիրասուն տըզան ալ իր բոլ՝  
Դուրս ելաւ սըրահէն փողոց, պոռալով :  
Խոնարհելով Շահին մեծերըն ըսին .  
«Ո՞վ արքայ մեծափառ, տիրողդ աշխարհին,

Չարաշուք հով անզամ չէ հընար բախտին  
Մարտի օրն անցընել գլխէդ ըընաւին,  
ինչո՞ւ այդ անոպայ Քավէն քու առջեւ  
Պատուի արժանանար մըսերիմ իրեւ,  
Քեզ հաւատարմութեան մեր զիրըն անդէն  
Պատուէր ու հրամանիդ հեստէր բրտորէն.  
Սիրո ու միտքը քենով զընաց ըշտապաւ  
Կարծես Ֆէրիդունին կողմըն նա անցաւ,  
Ասկէ՛ ալ ահաւոր բան մը տեսած չենք  
Իրաւէն այս գործին զարմացած ենք մենք:  
Պատասխանեց իսկոյն մեծազօր արքան.  
«Թիտի լըսէդ ինձմէ զարմանալի բան:»  
Շահըն ըստ այսպէս ծերոց ալեւոր.  
«Վախնամ քէ խաւարի օրը լուսաւոր.  
Երբ յանկարծ դրանը մէջ երեւցաւ Քավէն,  
Ականջներս լսեցին աղաղակն իրեն,  
իմ եւ անոր մէջտեղ, կեդրոնը սրահին  
Երկարէ լեռ մըն էր բուսաւ մըտածին,  
Ու երբ երկու ձեռքով զարկաւ իր զլխուն,  
Ո՞հ, բեկուեցաւ կարծես սիրտըն նոյն պահուն.  
Զեմ զիտեր ի՞նչ պիտի լինի յետ այսու,  
Զի երկնից զաղտնիթին մէկը չէ հասու:»  
Երբ Քավէն դուրս ելաւ քովէն արքային,  
Շուրջը հաւաքուեցան մարդիկ շուկային.  
Ըսկըսաւ ձայն տալ ու կանչել օգնութեան  
Որ աշխարի պահանջէ արդար դատաստան,  
Եւ այն կաշին որով կռանիլու ատեն  
Երկարագործէ իրենց ոտքը կը ծածկեն  
Մայրն անցուց նիզակին Քավէն, նոյն պահուն  
Շուկային մէջ ելաւ փոշի զալարուն,  
Պոռալով նա կ'երբար նիզակը բռնած.  
«Ո՞վ անուանի մարդիկ որ պաշտէք զլսուած,  
Ֆէրիդունին հանդէպ կը տածէք դուք սէր  
Ու ցանկաք քօրափել Զոհակին կապեր,  
Օ՞ն երբանք մի առ մի Ֆէրիդունին քով,  
Իր փառաց շուրջին տակ նատինք ապահով.  
Փուրացէ՛ք քանզի այս մեծն է Ահրիման,  
Մըտովն Աստուծոյ թշնամի է ան,  
Այս անարգ անարժէք կաշին քող յայտնէ  
Զայնը բարեկամին, թշնամւոյն ո՞րն է:»

Այսպէս կ'յառաջանար քաջարին տակաւ  
Զօրական խմբելով շուրջը ոչ սակաւ,  
Խմացաւ քէ ուր էր յայնժամ Ֆէրիդոն  
Գլուխը վար նա շխտակ կ'երբար դէպի հոն:  
Հասնելով իշխանին ապարանին տակ,  
Տեսան զայն հեռուէն, փրբաւ աղաղակ,  
Երբ ծայրը նիզակին սեկն արքան տեսաւ,  
Բարեբաստ մի նըշան իրեն երեւցաւ,  
Զարդարեց զայն շըֆեղ դիպակով Ռումի,  
Վրան պատկեր գոհարէ յատակը ոսկի,  
Դրաւ մի գունտ լուսնի պէս Շահն անոր զլխուն  
Ու իր բախտն այդ բանէն տեսաւ նա փայլուն:  
Գոյներ կախեց կարմիր, մանիշակ, դեղին  
Ու զայն «Թրօշ Քավէեան» ապա կոչեցին.  
Այնուհետեւ այն որ նստէր զահի վրան  
Եւ դընէր ի գլուխ քազն արքայական,  
Դարբինի անարժէք այդ մի կաշին  
Կ'անցընէր նորանոր զոհարներ անզին.  
Մեծարժէք դիպակ ու ազնիւ մետախէն  
Քավէեան դրօշն եղաւ այնպէս իրաւէն  
Որ գիշերուայ մուրին էր որպէս արեւ,  
Աշխարի էր յուսալից անով արդարեւ:  
Այսպէս զընաց աշխարի մի առ ժամանակ  
Ապազան էր բաքուն, անյայտ, քողի տակ:  
Ֆէրիդուն տեսնելով երկիրըն այդ ձեւ,  
Աշխարի նըկուն եղած Զոհակին առջեւ,  
Գոտեւրած ելաւ իր մօրը դիմաց,  
Քէյան քազը նաեւ զըլուխը դըրած,  
«Պէտք է որ ես երբամ կռուելու, ըստ,  
Քեզ միայն աղօրել կը մընայ ու բաւ.  
Հաստին է զեր ի վեր համայն աշխարին,  
Զեռքերը միացուր նեղութեան ատեն:»  
Խեղն մօրը աշքերէն իշան արցունինէր,  
Բարձրեալը նա կանչեց սրտով կարեվէր.  
«Ո՞վ իմ Աստուծո, ըստ Ամենակալին,  
Ահա քեզ յանձնեցի զայն բոլորովին,  
Դարձուր իրմէ չարաց հարուածըն ամէն,  
Աշխարիը դու փրկէ՛ անըզզամներէն:»  
Ֆէրիդուն երբալու շուտ պատրաստուեցաւ  
Դիտումն ալ չըյայտնեց ոչ մէկուն բընաւ,

Երկու եղբայր ունէր, զոյք ընկեր ազնիւ,  
Երկուէն ալ տարիեռվ իրմէ մեծ հազիւ,  
Անունն էր Քէյանուշ անոնցմէ մէկուն,  
Զըւարը ըն Փօրմայէ միւսին անուն :  
Ֆէրփուն բացուեցաւ անոնց վերջապէս  
Թէ՛ կեցէ՛՛, ո՛վ բաջէր, ուրախ լաւատս  
Բախտն ինչ որ կը բերէ միշտ բարի է ան,  
Նորէն մեզ կը դառնայ քազն արքայական,  
Շուտ բերէ՛ դարրիններ հըմուտ ու նարտար՝  
Շինելու ծանրազոյն մի լախտ ինձ համար :  
Երբ այսպէս խօսեցաւ, երկուէն ալ ելան  
Դարրիններու խսկոյն վազեցին շուկան,  
Անոնք որ կ'ուզէին դիրք շահիլ համբաւ,  
Ֆէրփունին առջեւ եկան ըշտապաւ .  
Եշխանը ձեռք տուաւ կարկինը շուտով,

Եր ուզած լախտն անոնց նիշդ պատկերելով,  
Առջեւը զետնի վրայ գրծեց մի նըկար,  
Որ գոմէշի զլխուն էր նըման ու յար :  
Չեռք զարկին դարրիններն ապա այդ զործին  
Ու երբ լախտն ի վերջոյ անոնք շինեցին,  
Տարին զայն զահատենչ իշխանին առջեւ,  
Կը շողար ձեռակերտն որպէս բարձր արեւ :  
Դարրիններուն զործէն զոհ մընաց նա շատ,  
Բաշխեց անոնց հանդերձ, ոսկի եւ արծար,  
Տրւաւ անոնց նաեւ նոր յոյսեր փայլուն,  
Մեծութեան հասնելու խոստումներ լեցուն .  
«Վիշապը երբ քաղեմ ես տակը հողին,  
Կը լրւամ ըստուգիւ ձեր զլխուն փոշին,  
Եւ ամէն տեղ գործել տամ արդարութիւն,  
Յիշելով Աստուծոյ արդարին անուն :

Պրոկ. բնագրէն քարզմանեց  
ՄԻՀՐԴԱՏ Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆ

